

ԲԱԺԻՆ ԻՄ

Ut flos in septis secretus nascitur hortis,
Sic virgo dum intacta manet.

CATULL.

Իբր ըղթիթեանիկ՝

Որ իծաղիկ թրուչի ծաղիկ,
Սլանալ ճախրել զըւարթագին
Խընդից իխինդ անմեղ սըրտին,
Այս է քո բաժին։

Իբր ըղտերեւիկ՝

Որ իբունոյն արտալածիկ,
Հողմոց իհողմ վարի ցըրտին,
Վըշաց իոիշաց բախել ուժգին,
Այս է իմ բաժին։

Իբր ըղշուշանիկ՝

Վէտ վէտ իջուրց ծըփինս մեղմիկ,
Բուրել անոյշ յառաւօտին,
Եւ ըղմայլել զակն եւ զոգին,
Այս է իմ բաժին։

Իբրու զեղեզնիկ՝

Մեռեալ լընին յափ տրդմասիկ,
Առ տըխրութեանց լընաւ խորին
Կալ ծրփծըիել երերագին,
Այս է իմ բաժին։

Իբր ըղծըմակիկ՝

Լըցեալ իլոյս եւ իցողիկ,
Բըխել աղբերըս զովագին,
Փըթթել ծաղկունս բիւր իծոցին,
Այս է քո բաժին։

Իբր ամուլ դաշտիկ՝

Անկեալ խոպան տըրտմաղգեցիկ,
Ուր ոչ դալար հըրճուէ զոգին,
Ո՛չ մի ըստուեր ուղեւորին,
Այս է իմ բաժին։

Իբր ըղուխակիկ՝

Վարդից յուղէշ ցողածըփիկ,
Երգել զոգւոյն քո կուսային
Գարսւն զըւարթէ եւ երկնային,
Այս է քո բաժին։

Իբր ըղբու մէնիկ՝

Որ ջայլս ասնու սըգաղգեցիկ,
Մընչել, հեծել, լալ մըթագին,
Բզցայդ ցերեկ մահ իսրտին
Վահ, այս իմ բաժին։

ԱՄՊԻԿ

Сизия тучи!

Понятите наикъ прохладой,
Опражните съ себя росу.
О, летите же и сиѣшите.

МАРЛІНСКІЙ.

Յերեկորին զեփիւռից թեւ՝

Ամպիկ դու ճախր առեալ թեթեւ,
Կարմրիկ դիմօք կապոյտ յերկին՝
Իբր ըղչըտակըն դիշերին,
Յարեւմըտից անդ հեղանազ
Յելից իգրունըս սըլանաս.

Իցէ թէ այգոյն

Դիմիցես յողջոյն։

Պանդուխտ՝ նըստեալ յայս մերկ ըըլուր

Զեռն իծընօտ, աչօք տըխուր

Ամպիկ ըղյետ քո ես նայիմ՝

Եւ ընդ նըսեհ քո նախանձիմ,

Զի դու գընաս դէմ յայն երկիր

Որ իմ աշխարհն է սիրալիր.

Դու գընաս, իսկ ես

Մընամ՝ յայս երէզ։

Յայս երէղ՝ ուր բաղդ ապառում
Արկ զիս յաքոր յաւուրց ընկում.
Յայս երէղ՝ ուր չիք հայրենեաց
Սիւք եւ անոյշ խոխոջ ալեաց . . .
Ոչ սիրելեաց հեշտալուր ձայն
եւ կամ ժըպիտքն այն հոգեձայն . . .
Ա.Յ. Չուրջ՝ հիւսիսի
Տնուրա սիրաք սանն ոգի . . .

Ո՞չ, թէ իբոյդ բարձր իկամար
Կարէ ոլանալ իմ այս բարբառ,
Ո՞չ, թէ ըզգուարթ քոյին թըլուչանք
Կարեն կասել իմ հառաջանք՝
Պանդուխտն իգուճս անկեալ յաղերս
Յերգմնի առնէ յերգմնի ըզքեզ,
Կաց ոչ կաց վայրիկ
Եւ լուր ինձ, ամպիկ :

Վազիւ, յարփւոյն ցոլս նորազուարթ
Տեսցես զաշխարհն իմ գեղազարդ,
Տեսցես զերկին իմ կապուտակ
Նիծաղ իծուլ անդ յիւր զիմակ,
Բղջինջ առուս տեսցես հովիտս
Բլուրս ու մարմանդըս ծաղկախիտս.
Ամպիկ ոչ ընդ քոյն
Տնուր եւ զիմ ողջոյն :

Տեսցես զիմ քաղցը հայրենակիցս
Եռալ զեռալ սիրաք ընդ սըրսից,
Տեսցես յաւին հայրենասէր
Եւ ընդ բաղդի գալ իվրուր . . .
Տեսցես ըզնոր եղբարց սրբանս
Եւ զչին եղբարց մեր մաշարձանս . . .
Ո՞չ, ամւր այնց, ամպիկ,
Տնուր ըզցօղդ հեղիկ :

Տեսցես ամպիկ՝ տեսցես գու անդ
Եւ սիրելիս զիմ մանաւանդ,
Հզմայր՝ որ լայ զորդին պանդուխտ,
Քոյր՝ որ զարիւն հանէ ինձ յուխտ,
Տեսցես նոցին դաղէսս անբաւ
Եւ սըրտակէղ կարօտ եւ ցու . . .
Ո՞չ, ամւր քո զըստուեր
Նոցա եւ զիմ սէր : —

Ո՞չ, երբ լիցի երբ պանդըխտին
Մերկանալ զայս վըշաց մարմին,
Եւ կապուտակ առեալ ըզթէւ,
Մրանալ ճախրել յայգուն թեթեւ,
Վաղել քն պէս յիմ հայրենիս՝
Գըրկախտանել ընդ սիրելիս,
Եւ անդէն ոգւով
Ըզթէւ ածելով,

Իմ հայրենեաց՝ լինել ասողիկ,
Հզբաղդ նոցին առնել քաղցրիկ,
Գերեզմանաց նոցին՝ զեմիւռ,
Հըծել անմահ շունչ կենսատիւռ,
Եւ ըզգըլսով մօր քաղցուենի՝
Շաղ եւ տփոփիչ միշտ հովանի,
Եւ քեռն իմ սիրուն՝
Հըեշտանկ զըւարթուն :

Հըեշտակ՝ որ հուպ սըրտին անմեղ՝
Մըրսկնել նըմին յայս երկնահեղ,
Մըրբել զաշաց նորին ըզցող,
Յայտարն՝ վարդից արծարծել շող.
Եւ իգիշերս նորա արխուր
Ընձուել երազս ոսկեփետուր,
Եւ ընդ կայս ոգին
Ճախր առնուլ յերկին :



ԵՐԵՆԹՈՒԹԻՒՆ. — Այս երկու տաղերը հանած եմք իբրեւ իփոքրիկ ճաշակ
Խորէն վարդապետին քերթողական նոր մէկ երկասիրութեանը, որոյ անունն է

Վ Ա Ր Գ Ե Ն Ի Ք

